

մին նա գիմեց Եկատերինա Բ. կայսրուհուն, որովհետեւ Քեօնիգը քերդը 1757 թուից մինչև խաղաղութեան դաշն կազելը գտնուում էր Ռուս կառավարութեան ձեռքին Բանաստեղծութեան ամբիոնից, որ 1754 թ., ազատ էր մնացել և առաջարկուել Բերլինից, Կանտոն լինքը հրաժարուեցաւ 1766 թ. իւր իսկ ինդքանօք արքունի կրասեր գրադարանապետի պաշտօն սաացաւ 62 տակեր ռոճիկով:

Սակայն չպէտք է Կանտի այս շրջանի տարիները շատ էլ ծանր երեակայել. Պրիվատ գոցենակի զրութիւնն այն ժամանակ շատ աւելի ազատ ու նպաստաւոր հանգամանքների մէջ էր գրուած, քան այժմ է. պրոֆեսորի պաշտօնը շատ աւելի պակաս պաշտօնական բնաւորութիւն ունէր: Ճիշտ է նիւթականապէս աւելի պակաս էին ապահովուած, բայց այն ժամանակ պրոֆեսորը աւելի չէր քան մի ուսուցիչ, որ լսարանական բաժնի կազմի մէջ էր մտնում և համալսարանի դումարից փոքրիկ ռոճիկ ստանում: Մինչև անգամ պաշտօնակարդ (օրդինարիան) պրոֆեսորը, բացի պարտաւորեալ դասախոսութիւններից, որոնց համար ռոճիկ էր ստանում, դասախոսում էր և իւր ցանկացած բոլոր առարկաներից: Այսպիսի դասախոսութիւնների համար վարձատրութիւն ստանալը միանգամայն պրոֆեսորի մասնաւոր դործն էր, և կազմում էր սովորաբար նոցա արդիւնքի կարենոր մասը: Այսպիսով ոչինչ չէր արգելում, որ յաջողութիւնն ունեցած որ և է մի պրիվատ գոցենստ աւելի շատ ունկընդիներից զրաւէր և ստանար աւելի շատ արդիւնք՝ քան զուտ պաշտօնակարդ պրոֆեսորը: Կանտի այս կարգի դասախոսութիւնները շուտով մեծ հոչակ ընծայեցին նորան. և այդ հոչակն ունկնդիրների մեծ բազմութիւն էր ժողովում նորա շուրջը ոչ միայն բուն ուսանողներից այլ և բազմաթիւ հասարակական դիրք ունեցող անձնաւորութիւններից:

(Նարունակելի.)

ԳՐԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԻՕՍԱԿԱՆ

Ա.Ո.Ա.ԶԱՐԿ ՄԼ ՄԵՐ ԲԱՆԱԾԻՐՆԵՐՈՒԻՆ

Որնոք որ գրադած են հայ բանասիրութեամբ և բանասիրական գրուածքներու մէջ յիշուած վկայութիւններն առիթ ունեցած:

և նամեմատելու բնագիրներուն հետ, գիտեն թէ ինչպան դժուար է նոյն վկայութիւններուն տեղերը գտնել: Մեր մատենագիրներէն շատերը գրուած և հրատարակուած են միահետ, առանց զիսակարգութեան, այսպէս օրինակ 1833 թուին Վ. Անետիկ հրատարակուած Կորիւն, Մամբրէ, 'Դաւիթ հաւաքածոյին մէջ՝ Կորիւն սկսելով առաջին էջին, առանց որեիցէ բաժանումի կը հասնի մինչեւ էջ 29, ուր և կը վերջանայր Նոյն տեղը Մամբրէ վերծանողի ճառերէն առաջինը (Ճառ ի յարութիւնն Պազարու) էջ 35—45, երկրորդը (Նոյն նիւթ) էջ 55—75, ունին մինչեւ քսան երես միահետ Աւելի մեծ է Լարուրնեայ թուղթ Արգարու, Վ. Անետիկ, 1868, որ կը պարունակէ էջ 1—51, առանց որեիցէ բաժանումի Ուրիշ մատենագիրները բաժնելուած են միայն գրքերու (յեղինակ, գպրութիւն, պատճէն մաս). բայց դարձեալ այնպէս երկար են, որ վելիններէն առանձին զանազանութիւն չունին Օրինակ՝ Եղիշէի ութը յեղանակները, որոնք (բացի երկուքէն) այնքան ընդարձակ են, որ կը նային առանձին գրքեր կազմել Զենոր Գլակի (հրատ. Վ. Անետիկ, 1889) առաջին պատճէնը կը պարունակէ 20 երես (էջ 20—39) են:

Երբորդ կարգին կը պատկանին այն մատենագիրները, որոնք բաժանուած են նաև բազմաթիւ գլուխներու. ինչպէս են Եղիշէի, Բիւղանդ, Փարպեցի, Խովհ. Մամիկոննեան են. ասոնք մեծագոյն մասամբ գոհացուցիչ են. բայց տեղ տեղ կան այնպիսի մեծ գլուխներ, որ նախորդներուն կրնան մօտենալ ընդարձակութեան կողմէ. Յովհ. Մամիկոննեանի (տպ. Վ. Անետիկ, 1889) երկրորդ գլուխն ունի 15 ու կէս երես (էջ 16—31), երրորդ գլուխը 15 երես (էջ 31—46). Արխատակէս Լաստիվերացի (տպ. Վ. Անետիկ, 1844), գլուխ Փ. ունի 12 երես (էջ 32—44). Մեսրոր վրդ. Տէր Մովսէսեանի (Վազարչապատ, 1898) հրատարակած նկարագրութիւն հոգեորական վարուց Յովհասափու, Առակ Ա. ունի էջ 19—43, Առակ Զ. ունի 58 երես (էջ 66—123). մի քանի խոշոր գլուխներ ունի նաև Բիւղանդ են են:

Բանասէրները երբ վկայութիւններ կը բերեն հեղինակներէն, ըստ յարմարութեան կը նշանակեն կամ գիրքը, կամ գլուխը և կոմ էջը. օրինակ՝ միայն գիրք կամ յեղանակ կը նշանակէ Հայկազեսն բառարանը Եղիշէն բերած վկայութեանց մէջ, ինչ որ ամենէն աւելի անյարմարն է. գլուխներ նշանակելը աւելի պատշաճ և յարմարաւոր է. միայն եթէ գլուխները չունենան գլրի մը ընդարձակութիւնը. էջը նշանակելը համեմատարար նոր է, և թէի մասամբ ունի իւր յարմարութիւնները, բայց սակայն միւս կողմէ ալ կ'ընծայէ ամենամեծ անյարմարութիւնը. յարմար է եթէ հեղինակ մը ունի միայն մէկ տպագրութիւն, բայց երբ կան մի քանի տոպագրութիւններ, հոս կ'ալսի անյարմարութիւն. բնթերցողը պարտական չէ նոյն գրքին

բոլոր տալաղրութիւններն ալ ունենալու, որ շատ անդամ անկարելի ալ է. բանասէրները առանց այս կէտոն ի նկատի ունենալու, երբեմն կոչումներ կ'ընեն այնպիսի հին տալաղրութիւններէ, որ միայն հնադիտական թանգարաններու մէջ կազելի է գտնել. ինչպէս Աղաթանա-գեղոսի կամ Եղիշի տալաղին տալաղրութիւնը; Վերջապէս եթէ մասնագիր մը միայն մէկ տալաղրութիւն ալ ունենայ, անկարելի է ենթադրել, որ այդ նոյն տալաղրութիւնը միշտ պիտի մ'նայ. ի հարկէ նորանոր տալաղրութիւններ պէտք է որ յաջորդեն, քանի կայ ու կը մ'նայ հայ բանասիրութիւնը, բայց բանասիրական քննութիւննե-րէն իւրաքանչիւրը հազիւ թէ մէկ տալաղրութիւնէ աւելին աւելէ:

Վերջերս սմանք եւրոպական բանասէր-հրատարակիչներու հե-տեղութեամբ սկսան տովատեալ հրատարակութիւններ ընել. այս-պէս օրինակ Տաշեան, Գալուստ Տէր Մկրտչեան, Մառ և վերջապէս Մանադեան ու Աճառեան, բայց հոս ալ անյարմարութիւնները կը մ'նան նոյն, ինչ որ նախորդին մէջ

Կոչումներու մէջ տեղ յիշելու դժուարութիւնը շատ աւելի ծանր է՝ բառարանական և լեզուաքննական նպատակ ունեցող յօդ-ուածներու կամ գրքերու մէջ. մինչդեռ շատ բանասիրական աշխա-տութիւններ աւելի գլխի մը ամրողութեան հետ գործ ունին և ըստ այսմ կրնան բառականանալ վերիվերոյ յիշատակութիւնով, ընդ հակառակը լեզուաքննական ու բառարանական աշխատութիւնները գործ ունին միակ բառի մը կամ մինչև իսկ տասի մը հետ. շատ անդամ պէտք է իմանալ, թէ այս ինչ ձեր քանի տեղ և քանի անդամ և ինչ պարագաներու մէջ գործածուած է. ուստի պէտք է նշանակել ձիչտ տեղը: Երեակայենք հեղինակ մը՝ որ կ'ուզէ կազմել յատուկ Անուանց Համարարրառ բառարան, որ պիտի նշանակէ իւրաքան-չիւր յատուկ անուան գործածութեան տեղերը. որ տալաղրութեան հետեւ նա, և որ տալաղրութեան տողերը յիշէ, քանի որ ամէն տալաղրութիւն տարիներու տեղութիւն ունի միայն, իսկ այդ ան-աւակ բառարան մը՝ գոնէ դարսու մը տեղութիւն ունի:

Այս բոլոր դժուարութիւններու և անպատեհութիւններու առջևն առնելու միակ միջոցը համարի դրուքիւնն է. եթէ հեղի-նակները արդէն գրքեր, դպրութիւններ կամ յեղանակներ ունին, առոնք անփոփոխ կը մ'նան. իսկ եթէ չունին, նոր մասերու բաժ-նելու ոլէտք չկայ. եթէ դրուածքը բառական սառւար է և զգուխներ չունի, ոլէտք է անպատճառ բաժնել գլուխներու, ինչպէս Արդարու-թուղթը, Եղիշէն կամ մինչև իսկ Կորիւնը. և վերջապէս իւրաքանչիւր զլուխ զարձեալ բաժնել կարձ կարձ համարնարու, որոնց ամէն մէկը ուղարունակէ ըստ յարմարութեան մէկէն մինչև առառաւելն հինդ առդ, ճիշտ ինչպէս է Ս. Գիրը: Այս դրութեամբ ամենէն աւելի

ըազմամաս գրքի մը կոչումը պիտի պարունակէ երեք դաս կամ դասախումբ. ինչ. Բիւղ. Գ. 5. այսինքն՝ Բիւղանդ, Հորրորդ դպրութիւն, երրորդ գլուխ, հինգերորդ համար. կամ թէ ոչ՝ միայն երկու. ինչ. Ղեր. Բ. 6. այն է Ղերութնա, երկրորդ գլուխ, վեցերորդ համար. Այսպիսով մէջ բերուած կոչումները բոլէական արագութեամբ կը դանուին բնագիրներուն մէջ և ամէն մէկ կոչում կունենայ իւր մանրամասն ճշտութիւնը:

Երբ համարի դրութիւնն ընդունինք, այն ժամանակ խնդիր կը ծագի թէ ով ովէտք է մացնէ այդ բաժանումը մեր մատենագիրներուն մէջ, կամ ով ովէտք է համարատէ: Այս հարցումին պատասխանը շատ պարզ է: Մեր բանասէրները միշտ այնպէս սահմանափակ, և միշտ այնպէս իրարու հետեւող և իրար հասկցող շրջան մը կազմած են, որ երբեք մէկը միւսին շինածը չէ քանդած. եթէ բանասէրներտարակիչ մը որեիցէ բաժանմունքը մացուցած է իւր հրատարակութեան մէջ, յաջորդ հրատարակիչները նոյն բաժանումը անփոփոխ պահած են: Քանդել չպիտի կոչենք այն, երբ յաջորդ հրատարակիչ մը նախորդին վրայ նոր բաներ աւելցնէ. օրինակ՝ Եղնիկի առաջին տպագրութիւնը (Զմիւռնիոյ) գլուխներ չունի, բայց Վենետիկի առաջին տիպը յարմար դատած է գլուխներու բաժնել, ինչ որ պահած են յաջորդ բոլոր հրատարակութիւնները: Այս հիման վրայ կընանք ըսել թէ ամէն առաջին բանասէրներատարակիչ իրաւունքը ունի իր հրատարակած մատենադրին մէջ մտցնել համարի դրութիւնը, որուն պարտական կըլլան հետեւել նոյն գրքին յաջորդ հրատարակիչները:

Ուրախալի է նկատել որ մեր մատենագրութեան կարեսրագոյն մասին հրատարակութիւնը (Պատմարդիրք Հայոց) այժմ կեղբոնացած է Ս. Էջմիածնի մէջ. ասոր համար կազմուած լինելով բազմանդամ խմբագրութիւն մը, որուն մէջ ներկայ են մեր ռուսանայ բանասէրներէն քանի մը լաւագոյնները, կընանք ըսել թէ գործը միշտ պիտի ունենայ առանձին հեղինակաւորութիւն: Եւ եթէ յարգոյ հրատարակիչներն ընդունին սոյն մեր խոնարհ առաջարկը, և հա-

ծա. Խմբ. Յարգելի յօդուածագիրը խնդրել է անփոփոխ րողնել իւր ուղագրութիւնը, յատկապէս երեց և ամեն բառերի վերաբերեամբ: Խմբագրութիւնս առանց դժուարութեան կատարեց մասնացէս լիզուարանի այդ խնդիրը, ի նկատի ունենալով մամաւանդ այն հանգամանքը, որ մեր հիմ ձեռագրերի ուղղագրութիւնը միանգամայն իրաւունք տալիս երան: Այս էլ հաւրկաւոր եմ համարում յայտնելու, որ Գ. Ամառեամի առաջարկը Գալուս Skr Մկրտչեանը արդին իրազրծել է. Առ շատ Հայոց Պատմութեան ժողովածուի համար պատրասել է Աքարանգեղոսի պատմութիւնը և վկայութեան

մարի դրութիւնը մացնեն իրենց հրատարակութեանց մէջ, ասով ոչ
թէ միայն կուտան անոնց առանձին կատարելութիւն կամ առաւելու-
թիւն, այլ և կը լինին տիտական օրինակ ապագայ բոլոր հրա-
տարակիչներուն:

Հրաչեայ Անձուեան

Եռւշի, 1904 փետրվ. 22

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԽԱՂԵՐ

Բ.

ՈՑԱՆԱԿԻՈՐԾ

Ժողովրդական խաղերի հիմնական ձևն է տողերի
թուի նկատմամբ՝ երկատող, եռատող և քառատող. իսկ
նայելով վանկերի թուին և հատածին տողերի մէջ և
յանդերի դասաւորութեանը, խաղն ունի բաւական բազ-
մազանութիւն: Ներքեւում՝ կը թուենք գլխաւոր տեսակ-
ները:

5-վանկանի տողեր

Հինգ վանկից պակաս վանկեր ունեցող տողեր քիչ
գործածական են բուն խաղերի մէջ: Երեք կամ չորս վան-
կանի տողեր պատահում են աւելի կրկնակների մէջ, իսկ
բուն երգի սովորական ամենակարճ տողն է 5-վանկանին,

Դիւռուրիւնն ի նկատի ունենալով, համարեա իւրաքանչիւր նոր սարքերուրիւն
ա. եւ բ. բաժանմամբ որոշել է միմիանցից: Օրինակի համար Ազարահղե-
ղոսի պատմութեան առաջի մասը ունի հատուած: Եաւ ցանկալի է, որ արդ
առաջարկն ընդհանուր հաւանուրիւն և գործուեկուրիւն ցընէ: